

# ՀԱՅՄԵՐԵՒ

## ՊԻՏՈՒԹ ՊԻՏՈԼԵՍ

ՀՈՒՏՈՒՆԻՑ 1:

»»» 1839. »»»

ԹԻՒ. 10.



1 Առաջային . 2 Առեւլույային . 3 Առակացյան .  
4 Առերեւային . 5 Առավագյան .

Վարդոց պահապան տղաւորուն յարկութեանները :

**Ա**ՐԻԱՅԻ մարդկային ցեղին վրայ ընդհանուր զնութիւն մը ընենք , զանազան ազգերուն բնական տրամադրութեանը և բարյական վիճակին մէջը անեանի մեծ տարբերութիւն կրտեսնանք՝ որ մեզ կը զարմացունք : Այլևայլ ազգերու գյոնին բարձրութեանը և մարմինին կազմութեանը մէջ մեծ աննամանութիւն կայ : Բարյականացին երուն ու քափքատանշցին երուն մէջը հագիւ թէ մէկը կը դրունըլի որ վեց ոտքէն պակաս երկայնութիւն ունենայ . և շատ անգամ զրեթէ եօթը ոտք բարձրութեան կրչամին աննոնք : Ուրիշ ազգեր ալ կան որոնց մէջը հագիւ կրնաս մէկը զրտնալ որ հինգ ոտքէն էվել բարձրութիւն ունենայ : Արքոնիա իները և Խակիմացիները կը սկի թէ իրօք թզուկ են , իրենց հասակը միայն չորս ոտք բարձրութիւն ունենալով : Տես ան վարդագոյն և շուշանաղոյն բարակ մորթը որ Զէրեզի կամ Արագին

նի բնակիչներուն երեսը կը գեղեցից կացունէ բաշխ ու աղոստ սեւութիւնը , և ահա երեակայութիւնդ կը շփոթի անոնց մէջի անմիաբանութեանը վրայ : Այլէ Արացին կը ու բարեձե զլուխը , և անոր գեղեցիկ լեցուն ձուաձե դէմքը . բաղդատէ անիկա Քարիաններուն տափակ զլուխին և Վանկու Ծանթարներուն սրմքած երեսին հետ , և այնչափ տարբերութիւն պիտի գտնաս՝ որ առջի բերանը դժուարին պիտի ըլլայ հաւատալ թէ աս իւրաքանչեւը ազգերը մի և նյն ցեղէ յաւաջ եկած են : Գուցէ էվելի մեծ են ազգերուն բարյական և մտաւոր վիճակին մէջ գտնրլած զանաղանութիւնները : Այլէ լուսաւորեալ երկիրներուն մէջը ծաղկած կատարեալ ուսումնականին , ան ճարտարաբան բեմբասացին , որ մարդոց միտքը զմայլեցունելով՝ բարձրածայն դովաբանութիւն մը իր վրան կը ձգէ , ու բաղդատէ անիկա ան մերկամարմին բարերասուն հետ որ իր մուխով սեցած խու

ցին մէջը կը միափէ : Կայէ քրիստոնեաւ յին վրայ որ Եհօվալային սեղանին առջեւը ծնրադրութիւն կը նէ՝ արօթքի ու հաւատքի մէջ ծերանալով , և անմահութեան յոյսէ բով զօրանեալով . և ետքը ան կատաղի և գարշէլի մարդակերին վրայ նայէ , որ արունթաթախ աշուաներով իր ըրած մասդաղնէն դեռ զողոքը զողուցող անդամները կը պատռէ : Ինչ մէծ ասարբերութիւն :

Աշխարհագրական  
բաժանումն :

- 1 Երոպացի ցեղ :
- 2 Աֆրիկացի ցեղ :
- 3 Արացի ցեղ :
- 4 Ամերիկացի ցեղ :
- 5 Հաստրալիացի ցեղ :

Մեր սեռին վիճակին մէջը և դէմքին վրայ եղած աս զանազանութեամբ պատճառ ու յարմար դատված է մարդկային ձեւը կամ կազմութիւնը դաս դաս բաժնեւլ : Վշիարհազիրները յարմարաբար հինգերեւել լի տեսակի բաժնեած են աս մեր հողագումատին վրայ բնակող մարդոց սեռը : Վս հինգ տեսակները գնանազան անուններ ունեցան , ինչպէս որ հոս կը տեսնը վի :

Պլատինականացին \*  
բաժանումն :

- 1 Կովկասցի :
- 2 Ամէսովացի :
- 3 Անկովացի :
- 4 Ամերիկացի :
- 5 Անլէացի :

Կմէլլանին բաժանումն :

- 1 Ճերմակ մարդ :
- 2 Ուն մարդ :
- 3 Ունթգոյն մարդ :
- 4 Կարմիր մարդ :
- 5 Խարթուատ մարդ :

Աս բաժանմունքներուն իւրաքանչիւրը մէկ մէկու նման են , միայն անունները տարբեր է : Վեներ հոս Պլումէնալաքին բաժանմանը պիտի հետեւինք անհիս ամէնէն հասարակը ըլլալով , և ընդհանրապէս ամէնէն ընդունելին :

Ա. Կովկասցի . Մարդկային սեռին մէջ ամէնէն գեղեցիկ ազգը ասիկա է : Վս ցեղին ունեցած յատկութիւնները ասոնք են : Ճերմակ մորթ կամ գեղեցիկ վարդագոյն երանգով , և կամքիչ մը սեւ հակամիտել լով . կարմիր այս , սև կամ զմնազան մութ գոյն մազ , որ է առատ կակուղ և ընդհանրապէս շատ կամքիչ գանդուր կամ ուլորմն : Բալորակ գլուխ , շիտակ ու ձուած դէմք . քիչ մը տակակ ձակատ . նեղ և քիչ մը արծուայինքիթ . ծնուի սոկորները գուրս ցցուած . պրուի բերան , պրուկունքները քիչ մը գուրս գարձած մանաւանդ վերի պակունքը . լցուն ու կը թունէ , քյոնցոյն աչք , բայց ըստ մեծի մասին կապուտ : Վս ցեղին անունը կովկաս ընանէն երած է , որ կը կարծը լի թէ աս ցեղին առջի բնակարանը ան լեռն էր : Բաց ի լորոնիսայիններէն բոլոր Երոպացիները , Ասիայի արևմտեան կողմի բնակիչները , և Ամերիկացի բոլոր ան բնակիչները

որոնք Երոպացի նախնիքներու սերունդ են , աս կարգին մէջը կը դասվին : Շատ զանազան և երեւելի տարբերութիւններ կան աս ցեղին մէջը : Շնական և բարոյական հանգամանքները կատարելապէս իրարունան չեն : Ուայն մէկ ընդհանուր նմանութիւնն մը կայ որ բաւական է ամէնը մի ենոյն կարգի մէջ դասել : Պլումէնազաք կը կարծէ թէ մարդկային ցեղին առջի կաղմութիւնը կովկասեան ցեղին կազմութիւնն էր : Բարոյականութիւնը և գիտութիւնը աս ցեղին մէջը էվելօք մշակեալ կը գրունակը . երկրիս վրայի լուսաւորեալ աղեղերը ասոնցյմէն . և թէպէտ ուրիշ ցեղերէն եղան անձինք որ բարոյական և մտաւոր գերազանցութեան հասան , արշեստները ու գիտութիւնները կատարելաբան հայցուցին , սակայն աս ցեղը յայտնապէս բռնը ուրիշներէն յառաջազդէմ է հիմայ :

Բ. Վահենալացի . Վս ցեղին ունեցած հանգամանքները շատ գերին կերպով կորաչվին : Սև ու բրդային մազ , երկան ու բարակ գլուխ , ծնուին ուկորները գուրս ցցուած , աչքը նմանապէս դուրս , քիթը լան հանարքական տափակ ու վերի ծամելիքին փակած , առջեփի ակրաները դէպ ՚ի դուրս . պլուկունքները շատ թանձր , թունը ներսով , ու ծունկերը ըստ մեծի մասին դէպ ՚ի ներս դարձած : Վս ցեղը կը դանըլվի Վահենէկէի արեմտեան ու հարաւային ամէն կողմերը . Մատակասքարի և Վոր Հոլմանույի ծովեկերքները , և Ան Տիմէնի կղզիները

\*Blumenbach. Պլատինականացին Երեւելանութիւն :

Այսու Ետուու . — Պանկուր . Գըւառաճը : — Օնօսա . Հնդկէ :

Ե՞ր Քալէտօնիս և Դոր Կուինէա : Եւ արդարե Շայրեցած գոտիին տակը ինկած քութը սահմաններուն մէջը բաց ՚ի Շմերի գայէն սև ազգեր գտնվեցան : Բայց ու կայն աս կարգին մէջ աւ զանգանութիւններ կան : Օդը օրինակ բուն խափշիկին մորթը ամեննեին սև է ու մազերը գանգուր . բայց Քաֆրաստանցին մորթը պղնձագոյն է, ու մազերը երկան ու բուրդի պէս . և Ան Տիէմինի բուն ընակիչները խիստ սև գոյն ունին ու մազերնին գանգուր է : Ու տենուոտացիներն ալ որ աս կարգին հետ կրդասվին Մալէտացի ցեղին նմանութիւն ունին իրենց գլխուն ձևով , ու Մանկուն մորթին գոյնովը ու բարակ մօրուքովը . բայց իրենց բուրդի նման մազերը Խթէով պայիներուն կարգը կրդասէ անոնք :

Դ. Մակուլոյ : Ես ցեղին հանգամանքները են մութ գեղին գոյն հանդերձ սև տչքով ու սև մազով , որ է շիտակ՝ կարծր ու բուրակ : Եյտին վայ բնաւ կարմրութիւն չետեսնըվիր : Գլուխը կոլկասցիին գլխուն պէս կրըր ըլլալուն տեղը գրեթէ քառակուսի է : Ճակատը նեղ , երեսը լան ու տափակ : Օնօտին ուկորները լան և գուրս ցըցուած , թունը դուրս , ականջները մեծ , պուկունքները հաստը : Ինդհանրասպէս կովկասցիին հասակէն կարձ է աս ցեղին հասակը : Միջին և Հեւսիսային Մոխայի ազգերը , Վարսնիացիները և Մերիգայի Հեւսիսային մասին մէջը Լակիմացիները աս կարգին հետը կրդասվին :

Դ. Մերեթոյ : Ես ցեղը Մմերիգայի բոլոր հին ընակիչներն են , բաց ՚ի Խսկիմացիներէն : Ես ցեղին հանդամանքները են նարըն ջագոյն կամ պղնձագոյն մորթ , սև մազ՝ որ է կարծր՝ հաստ ու երկան . Ցնուին ուկորները բարձր ու լայն . աչքը խորունկ . ճակատը ցած ու երեսին վերի մասը լան . զէմքին ընդհանուր երեսոյթը ու գլխուն ձեր շատ նման է Մանկուներուն ցեղին : Ես ցեղը կերեւայ թէ զանգան մէկղմէկէ տարբեր կարգերէ բաղկացած է : Ոմանց մարմինին գոյնը գրեթէ Ճերմակ է , ուրիշներունը գրեթէ սև . ոմանք ջանացին հաստատել թէ աս ազգը մօրուք չունի , բայց աս բանս սխալ է : Բոլորն ալ մօրուք ունին ,

բայց քիչ և շատերը արմատէն կրփը ցունեն կըհառցունեն իրենց մօրուքը : Ե. Մակուլոյ : Ես ցեղին հանգամանքները շատ անորոշ ու անստոյդ են : Վոյներներն շատ կրտարբերի իրարմէ , անանկ որ մինչ չեթե մութ գոյնէ գրեթէ բալրովին սև գոյն ունեցողը կայ : Մազը սև՝ շատ առատ՝ կարծր ու ոլորուն . գլուխը նեղ՝ դրւրս ցցուած ճակատով . բերանը մեծ . քիթը հաստ ու տափակակ : Եոր Հարաւային Ուէկ սի ու անորութիւն ու սի ու անոր մօտերը գտնրված քաղմաթիւ կողէներուն , և Հարաւային ծովին մէջը ցրուած անհամար կղզիներուն բնակիչները աս կարգին հետը կրդասվին :

Հիմայ ամեն մարդ մէկէն ՚ի մէկ կիմանայ թէ աս բաժանումը խիստ անկատարէ է : Ես կարգերուն իւրաքանչիւրին մէջը կըգտնըվին անձինք որոնք կատարելապէս կինան պատշաճիւր որ և իցէ միւս կարգերուն ալ : Միայն աս կիմայ ըսվիլ թէ մէկ ընդհանութիւն մը կայ : Ու որ մէկը ջանայ մէկ քաղաքի մը բնակիչները երկու կարգ բաժնելու , բոլոր բաց գոյն ունեցողները մէկ կաղմը դնելով և ամեն մութ գոյն ունեցողները միւս կողմը , յայտնի է որ շատ անձինք կըգտնըվին որ դժուարին է գիտնալ թէ նր կողմը դասելու է անմնք : Եսանկ է նաև ան հինգ կարգին մէջն ալ՝ որուն բաժնըված է բոլոր մարդկային սեռը , յարմարութեան համար : Ինական և յայտնի որոշված սահմաններ չե կան : Քանի մը բնազնիները հարկաւոր սեպեցին վերը եղած հինգ բաժանութեամբէն էվելի բաժանումներ լինել , և ուրիշները միայն իրեքը բաժանեան համարեցան . և այսպէս բաժնեցին բոլոր մարդկային սեռը՝ Խւրոպայի , Մսիացի և Փրիկեցի :

ՎՀա ասանկ է մարդկային սեռին ընդհանուր բաժանումը : Եսկիյ կիմացվի թէ մարմինին կաղմութեանը՝ գյոնին՝ հասակին՝ և ուրիշ հանգամանքներուն մէջը շատ մեծ զանգամանութիւններ կան : Կարծահասակ Խսկիմացին և հսկայածե Խաղակոնացին , ամենալին սև Մփրիկեցին ու գեղեցկարդէ Խւրոպային մեծապէս տարբեր են իրարմէ . բայց մէջէնին մէկ կապակցութիւն մը կայ , որով աս խիստ տարբեր գոյները իրարու հետ կըխառնըվին ու կըմիաբանին :

Չատ սքանչելի պատմութիւններ զբուցավեցաւ մարդկային հասակին մինչև տասը կամ մինչև անգամ տանըութը ոտք բարձրութեան համարն զբայ : Ուեկ ընդհանուր կարծիք մը կայ թէ հին դարերուն մէջ մարդկանց հասակը հիմակվանեն շատ բարձր էր . և աս կարծիքը հաստատված էր անխոշը ոսկորներուն պատմութեանցը զբայ , որ երբեմն գտնըլիք էն : Բայց սակայն հընար չէ մէկ ճշմարիտ օրինակ մը յառաջ բերել թէ ութը կամ ինը ոտքէն էվելի բարձր հասակ ունեցող մարդ ըլլայ , բայց ի գեթայի Վողիաղէն որ վեց կանգուն ու մէկ թիզ բարձրութիւն ունէր : Հապիքութ երեւելի անդամանինը պարիսպի մը աւերակներուն մօտը գերեզմանի մը մէջ խոշը ոսկորներ գտաւ , որոնց համար կըսէ թէ քսանը հինգ ոտք ու կէս բարձրութիւն և մէկ ուսէն մէկալ ուսր տասը ոտք լայնութիւն ունեցող կենդանին մը ոսկորնէր էն : Յոր զբայ երկան ու մեծ վիճաբանութիւն ծաղեցաւ , բայց վերջապէս անորոշ մնաց թէ արդեօք աս ոսկորները մարդու մնացորդ էին եթէ փիզի : Յմէն կերպով հաւանական կերւայ թէ վերջնը եղած պիտի ըլլայ :

Սակայն ուբիշ ստոյդ պատմութիւններ կան ութը ոտքէն էվելի բարձրութիւն ունեցող մարդոց զբայ : Յրուսայի թագաւորին պահապաններուն մէկը ութը ոտք ու կէս բարձրութիւն ունեցեր է : Վերմանացի մարդ մը Ռիքարդ անուն ութը ոտք ու իրեք մատ բարձրութիւն ունէր : Հիմայ Մնդիայի մէջ մեռած մարդու մը ոսկորները կայ , որ ան մարդը ութը ոտք ու չորս մատ բարձրութիւն ունի եղեք : Անսովոնի մէջ մինչեւ ութը ոտք բարձրութեան հասնող քանի մը Խուլանուացիներ ալ գանըլիք էն : Բնդհանրապէս աս հակայ մարդիկը ոչ բարեձեւ կազմութիւն ոչ ալ իրենց հասակին համեմատ զօրութիւն կունենան : Եւ մէկ խիստ հասարակ կարծիք մըն է որ իր շոր մարդիկներուն մէջ հաղիւ թէ երեւելի մոտաւոր զօրութեան տէր մարդիկը ըլլան :

Ուբիշ անձինքներ ալ կան որ սովորական միջակ հասակէն այնչափ կարծին , որչափ որ վերինները բարձր են անկից :

Ոչ միայն կան մարդիկ որ թվուկ են , հապա մեծ մեծ աղքէր կան որ շատ կարծ հասակ ունին : Հարաւային Այիրիկէի մէջ Պօջիաման ցեղը շատ կարծ է : Կըսվի թէ չորս ոտք և վեց մատի չափ բարձրութիւն ունին էրիկ մարդիկը կըսվի թէ ինքը իրեք ոտք ու ինը մատ բարձր կնիկ մը տեսէր է , որ ինւել մը զաւկընէր ունէր : Ինչ մեծ տարբերութիւն կայ ասանկ մէկ ցեղի մը մէջ ու հաղակոնացին մէջը , որ կըսվի թէ վեց ու կէս ոտքէն մինչեւ եօթը ոտք բարձրութեան կըհասնի :

### ՔՐԵՄՊՈՆԵՆ ՀԵԼՃԻՆԴՐԱՆ-ԵՒ-Նը :

ՄԵԼ օր մը դպրատուն մը գացի որ պկտի տղոյ համար էր . և երբ հոն նատեր էր , վեց տարեկանի չափ չար տղայ մը իր չորս տարու քրոջը գլխուն զարկաւ որ իր քովը նատեր էր : Քոյը վրէժինը բութեան ՃՐ-մարիս ողիովը ճեռոքը վերցուց և իր եղօւը դլսուն պիտի զալնէր : ՃԵՇ երբոք ճեռոքը անոր գլխուն պիտի իջեցունէր , վարժապետը տեսու անիկա ու ըստ . Ա՛Պ Ճիկս , ալ աղէկ է որ դուն պագնես անիկա՞ :

Մէկ վայրկեանին վոքրիկ աղջկանը կիրքը բուլութին փոխվեցաւ . իր թեւերը եղաբորը վիզին վրայ ճգեց ու սկսեց անիկա պատճել : Տղան սկըսեց լալ , և իր արցոնքները երեսնիլար կըլազէին : Պկտի քոյը անոր արցոններնը սրբեց՝ ու տշնաւաւուր որ անիկա մինիթարէ . բայց ան է վերք կուլար :

Զարինելուն տեղը պատճելը բարիով չարին յաղթել է :

### Ս ԵՎՅՆ ԽՈՅՆ-ԵՐԱԿԱՆ-ԵՒ-Նը :

Մեղքի մէջը աղէկ պտուղ մը չի կայ . մեղքին խոստունքներուն ամենն ալ սուսո և խարեւացն : Գեեղի Այիրսէի սպասաւորը , մեղքով գաստու կընելու յոյս ունեցաւ , բայց բորսաւթիւն ստացաւ : Բաղասամ պատիկ եակէ ինկաւ , բայց իր գիմացը տուրելու : Վեար սուիկի գանձ մը զըտաւ , բայց ան գանձը իր հողին մարմինէն բաժնեց : Մի միայն մեղաց պտուղը թէ որ սպաշնարենք , ամօմն է . ու թէ որ չափաշնարենք , մահն է :



Ուսումնական:

ԴԱՅԱՐ և վայրենի թռչումներուն  
մէջէն ամէնէն աղէկ մեզ ճանչը լածը  
թռութակն է, որովհետեւ իր մեծ գեղեց-  
կութեանը հետ աղէկ ալ վարժութեան ըն-  
դումակութիւն ունի : Իր ճայնը ևս էվե-  
լօք մօտաւորութիւն ունի մարդու ճայնին  
նմանելու քան թէ ուրիշ թռչումներուն  
Ճայնը :

Զարմանալի է ևս իր զիւրութեամբ  
լքահիլ սորվելլ, և շատ խօսքեր արտաքե-  
րելու ընդումակ ըլլալը : Ես մէկ թռութակ  
մը տեսայ՝ որուն տէրը իր գէմի զրացինէն  
շատ նեղութիւն կրէր էր և սուտ տեղը  
զրապարտը էր անկից : Վս մարդը թռու-  
թակին սորվեցուցեր էր իններորդ պատ-  
ուիրաները արտաքերէլ, որ է՞ Քո՞ւ ընէւթ-  
էնոյ ուոյ վայութէն մէջ ընէւթէն էնոյ : Ես ասիկա բար-  
ձը և յատակ ճայնով մը կըզուցէր : Խը ու-  
զւնին վանդակը սովորաբար ան զրապարախ-  
չն տանը զիմացը կախված էր, և ինքը  
բոլոր զրացինէրը կըզուաբացունէր յա-  
րատեսութեամբ յորդորելով զանոնք :

Հէնրիկոս է Վնդղայի թագաւորը  
մէկմէջ գետին վրայի իր պալատը ընակած  
ատենը մէկ թռութակ մը ունէր : Վս թռչու-  
նը գետը անցնող ճամբարդներէն շատ խօս-  
քէր սորվեր էր, և մէկ օր մը օր իր թառած  
պատաղանին վրայ կրխաղար, խղճալին զի-  
սկուածով գետը ինկաւ, և նոյն ատենը  
լրցածին չափ բարձր ճայնով կանչեց թէ,  
Վէկ նոտուի նը . ասոն լըրէ \* մէկ նոտակէ նը : Եաւա-

վար մը որ մօտը կեցեր էր, աս ճայնը լսե-  
լով աճապարեց դալ ան տեղը՝ ուը որ թռու-  
թակը կըլողարկոր, և ջուրէն հանելով ա-  
նիկա՞ թագաւորին տարաւ : Եւ որովհետեւ  
կըթրւի որ թռութակը թագաւորին սիրելին  
էր, մարդը սկըսեց անդել թէ պէտք է ոք  
ինքը վարձատրի ոչ իրեն աշխատանքին  
նայելով, հապա իր ըրած ծառայութեանը :  
Վակից՝ ի զատ թռութակը ինկած ատենը քը-  
սան լիրէ կանչելուն համար՝ մարդը ըսաւ  
թէ թագաւորը կապված է՝ ի պատիւ թռու-  
թակին ան ստակը հատուցանել : Խաղա-  
ւորը վերջապէս միաբանեցաւ ձգելու ոք  
ինքը թռութակը որոշէ թէ ինչ պէտք է  
տրվիլ մարդուն . թռչումն ալ ասիկա լսե-  
լով՝ կանչեց, Վշտին չէնանէ\* նը ու-նէ :

Բնաբանները շատ տեսակ թռութակներ  
կըթրւեն, բայց մենք անոնց ընդհանուր  
հանգամանկըներերուն վրայ խօսելով ան  
բաժանմունքը զանց կընենք : Վսոնց ամէնն  
ալ միօրինակ կազմը լածը են . չըրս տոքի  
մատ ունին . երկուքը առ ջւենին ու երկուքը  
եռունին, մեր ելլալու և բունելու համար :  
Օգրաւոր կոր կամ ծուռ կտուցներ ունին  
ընկուղները և ուրիշ կարծր բաներ կոտրե-  
լու համար, որոնց մով կըկերակրին . ե-  
րարձր անախորժ ճայն մը որով իրենց բը-  
նակած անտառները կըլեցունեն :

Բայց կան ուրիշ յատկութիւններ ալ ի-  
րենց կազմութեանը մէջ . և նախ և առաջ  
իրենց սոտքերուն մատերը մէկ մամնաւոր  
կերպով մը ձեւացած են՝ որ քալած կամ  
բանի մը վրայ ելած ատեննին կերւայ, և  
երբ որ կերպակուր կուտեն : Բանի մը վրայ  
ելլալու ըլլան նէ իրենց մատներուն երկու-  
քը դէպ՝ ի առ ջւենին կերկընցունեն, և եր-  
կուքը դէպ՝ ի ետենին . բայց երբոր կերպ-  
կուրնին կառնեն և սոտքովնին իրենց բերա-  
նը կըտանին, վարպետութեամբ և շրւու մը  
ետեկի մեծ մատերնին առաջ կըդարձունեն,  
որպէս զի իրենց ուտելու ընկուզը կամ պք-  
տուզը աղէկ մը բռնելու կարող ըլլան, ու  
ըոյըը ժամանակը մէկաւ ոտքերնուն վրայ  
կըկայնին :

Կտուցնին ևս էվելի մեծ յատկութիւն-  
ներով ձեւացած են . ինչու որ վէրի կտուցն

\*Ունի միքէն հինգ թալէսի ուժուունեան ունի :

Թռութակ . պուրակ . գուշակ . գուշեւ :

Օրոպարտիչ . իջուրանը :

\*Յնսուն փեննին ևէ թալէու իւնէ :

ու վարինին պէս շարժական է : Շատ ռւըիշ թուչուններուն վերի կտուցը գլխուն սակորին կալած է . բայց թութակին և մէկ երկու ուրիշ տեսակ թուչուններուն վերի կտուցը երկու կողմէն ամուր ջեղերով դրւինուն ուկորին հետ կապված է , և թուչունը ինտոր որ ուղէ նէ կրվեցունէ ու կիջեցունէ իր կտուցը : Մով կրնան իրենց կրտուցը էվելի լան բանալ , որ մեծ օգուտ ունի իրենց . որովհետև վերի կտուցնին այնչափ կոր կամ ծուռ է , և անանկ վարինին վրայ կախված է , որ եթէ միայն վարինը շարժեր նէ , հազեւ թէ իրենց բերանը կրնային ըստ բաւականին բանալ կերակուր առնելու համար :

Ասոնք են կտուցին և մատերուն օդտակարութիւնը երբոր իւրաքանչեւրը զատ զատ գործածվելու ըլլայ նէ . բայց շատ անդում երկուքն ալ ՚ի միասին կրգործածվին երբոր թուչունը տեղէ մը վեր ելլալու է նէ : Ես թուչունը մէկ աստին մէկալ տատին վրայ չի կրնար յաթել , իր ուղենէրը աս բանին համար յարմարած ըրլալուն համար . ուստի կրտուցը և ոտքերը մէկին կրգործածէ : Եսաջ կտուցով իբրև թէ մէկ կեռով մը կրբռնէ ելլալու տեղը , ետքը ու լոքները վեր քաշելով աննոյն տեղը կրհաստատէ , և ետքը նորէն գլրւիսը ու կտուցը յառաջ կրտանի . և ասանկ մէյմը գլրւիսը ու կտուցը և մէյմը մարդկային խօսքի նմանութիւն ընելու . բայց ես չեմ միաբանիր անոնց կարծիքին :

Ես թուչունին լեզուն մարդու լեզուի նըմանութիւն ունի քիչ մը , և ամանք կրկարծեն թէ աս պատճառաւան է որ ասանկ աղէկ յարմարութիւն ունի մարդկային խօսքի նմանութիւն ընելու . բայց ես չեմ միաբանիր անոնց կարծիքին :

Թէպէտ Եւրոպայի մէջ շատ թութակ կրգունըվի , բայց սակայն անիկա հոն չի թխսեր . ինչու որ Եւրոպայի կիման չափէն էվել ցուրտ է իրեն՝ իր բնիկ երկրին տաքութեանը նայելով :

Թութակները գարմանալի ճարտարութիւն և բան սորվելու ընդունակութիւն մը ունին . և աս ճարտարութիւնը որ ընաա-

նեցած վիճակի մէջ կրցուցընեն , կերեայթէ բնական է իրենց անտառներուն մէջը իրենց բուն գտնըլած տեղերնին ալ : Ես սոնք մէյտեղ կրկենան երամովին և փոփոխակի իրարու օգնութիւն կըհամանին ուրիշ կենդանիներէն վտանգ մը հասնելու ատեր կամ մէկզմէկ յորդորելով , կամ ձայնով մէկզմէկ զգուշացունելով : Ընդհանրապէս խոռոջաւոր ծառերուն վրայ կըթխսեն , ուր որ ծակ մը կրշինեն , ու բոյներուն մէջի կորմը չեն պատեր : Երկու կամ իրեք հաւկիթ կածեն . և հաւանսկան է որ մանրերը իրերէն ալ էվելի ածեն . ինչու որ բնութեան մէջը ընդհանուր կանոն մըն է , որ պատիկ կենդանիները էվելի բազմածին են . քանզի իրենց բնական տկարութիւնով վը էվելօք ենթակայ ըլլալով կորսըվելու , բնութիւնը հարկաւոր սեպեց էվելօք բազմածին ընել անոնք որ իրենց տեսակը պահվի : Բայց ընդհանրապէս երկու հաւկեթով մէջին կրթխսեն , սրոնք աղաւնիի հաւկեթ կրնանին և նոյն մեծութիւնը ունին : Հաւկեթները միշտ մաստբտիկ բիծերով կրլան կաքաւի հաւկեթի պէս . և քանի մը ճանապարհորդներ կրհաստատէն թէ միշտ խխտ բարձր խխտ մեծ և շիփշիտակ ծառերուն բունին մէջը կրգունըվին : Են երկիրներուն բնակիչները որոնք շատ զործ չունին , զգուշութեամբ կրլատեսեն թութակին բոյնը , և թէ որ ան տեղվանիրը Երրոպայի մը գտնըվի՝ մեծ ուրախութեամբ կուգան անոր կիմացունեն : Եւ որովհետև ան թուչունները շատ բան սորվելու ընդունկութիւն ունին որոնք պատիկ կրբռնըվին , ուստի մէկ բոյն մը ստանալու համար քաշված աշխատանքը արժան կրսեպվի . և ան մանտրտիկ ձագերը ձեռք ձգելու ընդհանուր կանոնը է ծառը կտրել : Ծառք իննալուն շատ անզամ կրպտտահի որ թութակին ձագերը կրմեռնին . բայց թէ որ սոնցմէ մէկը ապրի , քաշված աշխատութեանը փոխարէն հատուցում կըսեպվի ան :

Տեսակ մը մեծ թութակ կայ որոնք գլուխը գեղին կարմիր և մանուշակի գոյն փետուր գեղին կարմիր և մանուշակի գոյն փետուր ընդունակութիւն մը ու մարմինին մէկը ապրի , քաշված աշխատութեանը փոխարէն հատուցում կըսեպվի ան :

ծարեցը կարմիր, ու պոչին փետուրները երկան ուղեղն : Բնաբանին մէկը կըհաստատէ թէ՝ առ թուշունը՝ որ շատ քիչ կըբերվի Նւրուալա, սքանչելի միտք մը ունի :

Պւազիլիայի մէջ մէկ տեսակ մը թութեկ կայ, որուն փետուրները շատ դեղնեցիկ են, և բնութեան մէջը գտնելած թուշուններուն ամենէն շատախօսն է. շատ ընտանի է, և մարդու ընկելութիւնը կըսիր :

Աս գեղեցիկ թուշունը թէպէտ կըթըւի թէ օրէ օր քիշնալու վրայ է որովհետեւ շատ կերպով կըբունեն կամ կըմեռցունեն անոնք, բայց խիստ շատ կան ու կըգտնըլին, և կուէնիայի ծովեղելքները քանի մը սահմաններու մէջ արաբները իրենց մեծ չարչարող թշնամիները կըսեպէն անոնք : Խուժակներուն երամները իրենց անզադար աղաղսկովը կըհալածեն զանոնք, և անոնց փոքրիկ պարտէզներուն մէջը ինչ պտուղ որ գտնան կըյափշտակին : Ուրիշ տեղի անք այնչափ վնասակար չեն, բայց շատ կան . և արդարեւ արեւադարձի տաք երկիրներուն մէջը հազիւ թէ մէկ տեղ մը կըգտնըլի՞ որ չունինայ շատ հասարակ տեսակ թութակներ, բաց ՚ի բուն ան տեղին սեփհական եղած տեսակին : Շամբորդին միայն Նվերիկի կողմերը հարութ տեսակին էվելի կըթըւեն : Մասնաւորապէս գլուխ նարեյու բաված տեղին հիւսիսային կողմը տեղ մը կայ որ իր անունը իր անտառներուն մէջը գտնելած թութակներուն շատութենին կընդունի : Կթէովակիսայի խիստ տաք կողմերը ճերմակ թութակ աւ տեսներված է : Ըրեելեան Հնդկաստանի թութակները ամեն ուրիշ թութակներէն մեծ են : Հայաւային Ամբրիգայի մէջ թութակները լինտանի են և շատախօս : Խաղաղական ծովին և Հնդկաց Ավելիանոսին բոլոր կղզիներուն մէջ շատ տեսակներ կան ու խիստ բազմաթիւ են : Խուժակները թէ որ աղէկ պահվի, բամնըհնոգ տարիէն էվել կապրի :

Խառնոց բայնէլուն կըայ :

ՕՆՍՈՒԵՐԻ իրենց տերեւները դուրս տալու սկըսածնուն պէս, հաղարաւոր և միլիոնաւոր պզսի բանւորները իրենց գործերնին կըսկըսեն : Ոմանք յարդին եր-

կան կտորները հին պատի մը խոռոշներուն մէջը կըկրեն . ոմանք իրենց շէնքը եկեղեցիկի մը պատուհանին մէջ կըհաստատէն : Եւ ուրիշները բարձր աշտարակներուն եւ ժայռերուն գլուխսը բոյներնին կըշինեն : Ու մանք թել մը մազ կըզտնան ձիու մը դըւլսէն իննած, ուրիշները բուրդի մը կտորը կառնեն կըտանին որնոր մէկ գառնուկ մը փուշերուն մէջէն անցած ատենը անոնց վըրայ ձգեց : Քիչ մը ատենին մէջը հազարաւոր պալատներ կըշինվին, և իւրաքանչիւր պալատ մէկ բոյն մըն է, որոնց ամեն մէկին մէջը շուտով կըտեմնրվին զուարձաւլ փոփոխութիւններ . առաջ գեղեցիկ հաւակիթ մը, ետքը պղտիկ ձագ մը բարակ փետուրով պատած : Ծատ չանցած ան փոքրիկ ձագը կըսկըսի գուալ որ իր թեւերը կըմեծնանկոր . իր մայրը կըառըլեցունէ իրեն որ ինքըզնիքը վեր վերցունէ իր հանդատանալուն անկողնին : Ծուտով կըժրանայ բոյնին բերանը հասնելու, և առաջին անզամ բնութեան գործքերուն վրայ աչք մը պատրտցունելու : Աս մեծ տեսարաննէն սարսաւինով և յափշտակլելով՝ ինքըզնիքը իր քոյլերուն և եղայլերուն մէջը կըձգէ, որոնք գեռ աս տեսարանը չի տեսան : Բայց երկրորդ անզամ նորէն կանըրվելով՝ իր փետրալից անկողնին կելլայ օդային նորածին թագաւորը որ մանկութեան թաղով իր զլուխը պսակված է, և կըհամարձակի նայիլ ու տեսնալ ան ընդարձակ երկինքը, նոճիններուն երկու կողմը երերացող բարձրակատար գլուխսը, և տերեւալից ծառերուն արդիւրինթուր որ իր ոտքին տակը կիշնայ : Վերջապէս ատենին իր փետուրները բուռնելով և ինքը բաւական մեծնալով կըթոչի կըթայ և իր անուշ երգերովը իր նախեղ ծողը կըփառաւորէ :

Մարդուն առաջնորդութիւն նը :

Հովանդակ Սուրբ Գրքին մէջը մէկ յանդիմանկան խօսք մը չի կայ ան խղճակի մեղաւային գեմ, որ ինքիր անձը արդարութենէ զուրկ կըհամարի, մանաւանդ թէ Սուրբ Գիրքը իբրև մատով կըցուցին թէ անանկ մարդն է աւետարանական շնորհաց եւթակայ և ոչ ուրիշը :

Հարդ առնան : — Պառուհան, Հնանձնէ : — Պալատ, առքայ :

## ԱՐԺԱԿԱՆ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ:

**Ա**ՄԱՅԻՆ ու արծաթը ամենէն յարմար մերտաղներ են ստակի տեղ գործածելու համար . ինչու որ իրենց արժողութեան համեմատութիւնովը քիչ տեղ կը բռնեն . և ասոր համար ազնիւ կամ պատուական մետաղներ կը սկին անոնք :

Բայց ինչու համար ոսկին ու արծաթը այս չափ երկաթէն էվելի արժողութիւն ոլի տեղ ու մենանան . որովհետև անոնք երկաթին չափ պիտանի չեն : Ինչ պիտի ընէինք մենք առանց դանակի ու մկրատի առանց կացինի ու մանգաղի . որոնք ուրիշ բաներէ անանկ աղէկ չեն կրնար շինվիլ ինչպէս որ երկաթէն . ոսկին ու արծաթէն շինված գործիքները իրաւցունէ շատ գէշ պիտի ըլային :

**Ա**յս բանս աղէկ հասկրնալու համար , ոգարտիս միտքդ բերել թէ ամենէն էվել պիտանի բաները չեն որ ամենէն էվել արժողութիւն ունին : Օդէն ու ջուրէն էվել պիտանի բաներ չեկան , որ առանց անոնց չենք կրնար ապրիլ . սակայն անոնք շատ տեղերու մէջ ամեննեին արժողութիւն չունին , այսինքն մէկը ստակ մը չխտար անոնց համար , որովհետև առանց ստակի կրնայ ունենալ :

**Դ**շմարիտ է թէ տեղ կայ՝ ուր որ ջուրը նուազ է . ու ան տեղերուն ժողովուրդը յօժարութեամբ ծախու կառնէ անիկա : Կրնաս Սուրբ Գրոց մէջը շատ կրիւներու վրայով կարդալ՝ որ ջրհորներու վրայ եղան . ինչու որ արևելեան երկրներուն մէկ քանիներուն մէջը ջուրը անանկ նուազ է որ մէկ ջրհոր մը ունենալը մեծ ստացուածք մը կրսեպվի : Բայց թէպէտ և էվելի արժողութիւն ունի ջուրը ան տեղվանիքը ուր որ ժողովուրդը յօժարութեամբ ծախու կառնէ անիկա , բայց էվելօք պիտանի չէ ան որչափ որ հա է , ուր լուսութոյ առատաձեռնութիւնովը առատօրէն կրվայելնիք : Կուազովթիւնը կամ հազուազիւթութիւնն է որ անոր արժողութիւնը կէվելցունէ . և ուր անդ որ երկաթը հազուազիւտ է , հոն անար արժողութիւնը մեծ է :

Ակրատ . հայու : — Ասցին . պատմա : — Անդաղ . օրուակ :

Կան կղղիներ որ ամեննեին երկաթի հանք չունին , ու ան տեղի մարդիկը քանի մը երկաթ գամերուն տեղը ուրախութեամբ մէկ խոզ մը կուտան : Բայց շատ երկրներու մէջ ալ երկաթը որ ամեն ուրիշ մնտաղներէն էվել պիտանի է , խիստ առատօրէն կը գտնըլի լուսութոյ բարութեամբը : Առ սակայն ամեննեին առանց արժողութեան չէ . որովհետև հանքերուն մէջէն փորելով կը հանիլ , ու հալեցունելով գործիքներ կը շնվի որ կարող ըլանք անոնք գործածը լու : Ու որ դանակները ու գամերը բնութեան պատրաստ շինված յառաջ գալու ըլային , ու ծովերուն եղելը գտնըլած մանր քարերուն պէս ամեն տեղ գետիններէն ժողովը լու ըլայիննէ , բնաւ արժողութիւն մը չի պիտի ունենային , որովհետև ամեն մարդ սրակ մը չի տըւած կը նար անոնք ստանալ : Ասկայն ան ատենն ալ Ճիշտ հիմակու պէս պիտանի պիտի ըլային անոնք :

Բայց այսու ամենայնիւ միայն հազուազիւթիւնը չէ որ մէկ բանին արժողութիւն կուտայ , թէ որ մէկը ան բանը ստանալու համար բաղձանք մը չունենայ : Բայնի մը տեսակ քարեր կան որ շատ քիչ կը գտնըլին , բայց բան մը չեն արժեր , ինչու որ ո՛չ գործածելու կուգան և ոչ գեղեցկութիւն ունին : Ստակ մը չես իտար դուն անանկ քարի կտորի , ոչ թէ անիկա դիւրութեամբ գտնալու կարող ըլալուած համար , հապա որ կամք չունիս անիկա բնաւալու :

Սակայն մէկ քար մը որ հազուազիւտ է , ու խիստ գեղեցիկ , մեծ արժողութիւն կը նայ ունենալ . թէպէտ և բանի մը պիտանաւութիւն չունենայ միայն մարդուս վրայ զարդ ըլլալին՝ ի զատ : Ասանկ են անդաղ մանկները՝ յակինթները՝ զմբուխտները՝ և շատ ուրիշները : Հատ մարդիկ անանկ կաշխատին որ հոգինին բերաննեին կուգայ , որպէս զի ստակ վաստըկին ոչ միայն հարկաւորը եղած կէրակուրը ու հազուածը գնելու համար , հապա նաև ողեր ու մատնիներ՝ ապրձաններ և ուրիշ զարդիկ ստա-

Վնդամանդ . էլլու : — Յակինթ . ետիւն : — Օմբուխտ . զէ-իշել :

Նայու համար : Եւ աս բաներուս էվելօք  
կըցանկան . վասն զի անոնք աչքի գեղեցիկ  
երևալէն՝ ի զատ, գործածող անձնն հարս-  
տութեանն ալ նշան կըսեպին : Ա այրենի  
ծաղիկներու փունջ մը շատ անդամ աւելի  
գեղեցիկ զարդարանք մը կընայ ըլլալ քան  
թէ ոսկեզարդ հաղերձները ու անդամանդ  
ները . բայց ունայնասէր կնիկը էվելօք  
կուզէ աս ետկններովս զարդարվել՝ որ իր  
հարուստ ըլլալը ցուցընէ, քան թէ լիւանը  
ծաղիկներովք՝ որոնք ժողվելէն՝ ի զատ ու  
ըիշ աշխատանքի մը կարօտ չէ :

Ա նաս չունի թէ որ մարդկէ հագվելու  
բայց ան իրենց գտնը ված լիճանկին յարմար .  
բայց ան արժան բան մըն է որ պաշտամ սէր  
կը զգին շատերը իրենց աստիճանին վեր  
մեծադին զարդարանքներու վրայ , որոնք  
շատ անդամ անանկ զարդարանքներու վրայ  
տուակ կը զախեն , որ լաւագոյն պիտի ըլլար  
թէ ան ստակովը հարկաւոր հանդերձներ ու  
անոնք մաքուր պահելու համար կարսակը  
ձախու առնէին : Հին լաթերուն ու աղտու  
ստովեան հետ խառնը ված զարդարանքը  
խիստ զգ ուելու բան մըն է տեսնալ :

Կըյուսամ որ հիմոյ հասկըցար թէ մէկ  
բանի մը արժողութիւն ունենալը ոչ միայն  
իր պիտանաւորութեանը կամ գեղեցկու-  
թեանը և կամ հաճութիւն մը տալուն վրայ  
է, հազար նաև անոր հաղուսպիւտութեանը  
այսինքն որ ձրիապէս հնար չէ անիկա ստա-  
նալ : Ձւ աս վերի հանգամանքները ունե-  
ցող բաներուն մէջէն անոնք միայն ամէնէն  
էվել արժողութիւն ունին՝ որոնք ամէնէն  
քիչ կրդտենքն ու դժուարաւ ձեռք կը-  
ձրդին :

Ասկին ու արծաթին երկաթէն էվել արծոցութիւն ունենալուն պատճառը աս է : Ու որ անոնք ամեննեին գործածութեսուն չեղախն ու գեղեցկութիւն մը չունենային , մէկը չի պիտի բաղձար անոնք ստանալու . բայց բաղձալի ըլլալովնին երկաթէն էվել արժողութիւն ունին . որովհետեւ երկաթէն քիչ կրգունըվին ու անկի էվել դժուարին է անոնք ստանալու : Ասկին ու արծաթը միայն քանի մը տեղալանք կըգտնըվին , և ան ալ քիչ : Մանաւանդ ոսկին որ ըստ մեծի մասին փոշիի պէս ձեռք կանցնի , քանի մը դեռերու աւազը մեծ աշխատութիւններով

լըւալով : Տաներհինդ օխայ արծաթ հանել  
լու համար որչափ աշխատանք և ծախք  
պէտք է նէ , մէկ օխայ մը ոսկին համար  
ալ նոյնը պէտք է . և աս է պատճառը որ  
տրամ մը ոսկիով զբհթէ տաներհինդ տրամ  
արծաթ կրնանք ծախու առնել :

Բայց բաղձալի ու հազուագիւտ ըլլալէն  
՚ի զատ զիսաւոր բան մըն աւ պէտք է որ  
մէկ բան մը արժողութիւն ունենայ . այսին  
քըն անհանկ բան մը պարտի ըլլաւ ան՝ որ  
ուրիշն տալով կրնաս զատվիլ անկից :  
Օրինակի աղագաւ առողջութիւնը շարո  
բաղձալի բան է , ու անանկ բան մըն է որ  
ամէն մարդ չի կրնար ունենալ . և ասոր  
համար երբեմն առողջութեան վրայ կըխօ<sub>ւ</sub>  
սինք թէ մեծ արժողութիւն ունի : Բայց ու  
սիկա արժողութիւն բառին Ճիշտ նշանաւ  
կութիւնովը առներված չէ : Ինչու որ մէկը<sub>իր</sub>  
իր առողջութիւնը չի կրնար ուրիշ մարդու<sub>մը</sub>  
մը տալ անոր տեղը անկից ուրիշ բան մը  
առնելու համար : Համ հարուստ մարդիկ  
ուրախութեամբ հազար տռալրակ ստակ ,  
կամ հազարաւոր տռալրակներ պիտի տային  
աղքատ բանվորի մը ունեցած առողջութիւնը  
ու զօրաւոր անդամները ծախու առնելու .  
և գրցի խեղջ մարդը ուրախութեամբ ա  
սանկ առուտուրի մը մէջ պիտի մտնար . սա  
կայն թէալէտ ինքը կրնար իր անդամները  
կըտրել , բայց չէր կրնար անոնք ուրիշ  
մարդու մը անդամ ընել . կրնար իր կեան  
քէն կամ առողջութենէն անցնիլ , ինչպես  
որ շատերը անդաբեխառնութեամբ կրնեն ,  
բայց ուրիշն վրայ չէր կրնար անցունել .  
այսինքն ինքը անկից զատվէլով մէկ ուրիշ  
մարդու մը չէր կրնար տալ անկիա :

“人，是〔人〕的原形”

“Այս թապաշտ անհաւատին մէկը անդամ մը  
խել մը անտեղին խօսքերով կը ցուցըներ թէ մար-  
գիկ հոգի չըւնին։ Ոտիկ ընողները պատասխան-  
տալու տեղը աշքերնին տնկած իր վրայ կը այսէին։  
Ենհաւատը մէծարանութեամբ սկըսեց մէկ տի-  
կինի մը հետ խօսիլ ու անոր հարցունել թէ ինքը  
ի՞նչ կը խորհի եթ փիլիսոփայութեանը վրայ։  
“Ինձի կերևս որ պարոն, պատասխան տըւա-  
կինը, ատ քուկին մեծ փիլիսոփայութիւնովք  
աշխատեցար որ միայն ցուցընես թէ դուն անքան  
անտառուն ես առանց հոգիի”։

Պէտք էր որ շարադրվեր Ք. թէ բառ:  
Գործ. մէ. 3:

**ՔՐԻՍՏՈՆԻ** չարչարպելը անանկ ճշմարտուն է՝ որուն վրայ չի կրնար վէճ մը ըլլալ : Ինքը բանը վեցաւ, և անօրէններուն ձեռքովը փատին վրայ դամվեցաւ ու մեռաւ : Վնչաւատ Հրեաները հայիցոյւթեան յանցանքով դատախաղութիւն ըրին իր վրայ թէ, « Ինքը մարդ ըլլալ ինքը զինքը Աստուած ըրաւ » : Կտորութիւն խօսքով, « Ինքրզնքը Արդի Աստուածոյ կանչեց » : Իր խաչելութիւնը Երուսաղէմի մէջ եղաւ Տիբերիոս կայսրին թագաւորութեան ատենը, Երբոր Պինտոս Պիղատոս Հրէաստանի դատաւորն էր : Յսկիա Ք. թիստոնեաներն ալ կրնդունին անհաւատներն ալ առաջինները կրնդունին իբրև արմատը իրենց բերկրալի յոյսին . վերջինները կընդգունին իբրև մէկ նիւթ մը մեզ նախատելու և ամչցունելու : Երբոր Հրեաները ամբաստանմիշցան Յիսուս Ք. թիստոս մեռցունելուն համար բնաւ չուրացան ան բանը, հավա իրենց ըրածովը պարձենցան . յիմարաբար մտածելով որ Յիսուսին և իրենց մէջը եղած իւեք տարվան հակառակութիւնը հիմայ վերջացաւ, և իրենք զըլուխ ելան : Յիսուս իրենց մոլորեալ մահականացուներ . չի մոտնացին որ անիկա մեռցունելով բուն իրենց զիքին խօսքելը կըկատարէնինկոր : Երբոր Ք. թիստոսի աշակերտներէն մէկ քանին երկմոտութեան մէջէին իր մահուանը վրայով, ինքը ինչ ըստ անոնց՝ յարութենէն ետքը : « Ով անմիտներու ծանրասիրմաներ մարդարէից բոլոր ըստածներուն հաւատալու . չի որ Ունիսիան ան բաները պիտի քաշէր, ու իր փառքին մէջը մըտնար : Ու Ունիսէն և մարդարէներէն սկըսելով բոլոր զիքերուն մէջը իր վրայովը եղած բաները կըմեկնէր անոնց, ու կըսէր անոնց թէ, Յսանկ պէտք էր Ք. թիստոսի չարչարպելը ու մեռելներէն յարութիւն առնել » : Պ. թ. իդ. 25, 27, 46 : « Աակ Ճիշտասոր հետք համաձայն կրդունանկ որ երբ Պօղոս և ան պաշտօնին մէջը իր ընկերները Աստուածոյ բանը քարոզելով ամէն տեղ գային, զգուշութիւն կրնէին որ իրենց ունենալիքներուն զրուցէն թէ իրենք մէկ նոր վարդապետութիւն մը չին բերեր իրենց հետք պիտի տաս թէ, Վնչաւատ Հրէաստալու . չի որ Ունիսիան ան բաները պիտի քաշէր, ու իր փառքին մէջը մըտնար : Ու Ունիսէն և մարդարէներէն սկըսելով չենք թէ Տէր Յիսուսի պտտահած զիպուածներուն մէկը ընտ պատահաման եղած ըլլայ : Չէ . բոլոր ան դիպուածները, մինչեւ անզամ ամենափոքը մէկ բանը՝ ի յաւիտենից Աստուածոյ մտացը մէջ կարգադրեալ էր, և հետեւավէս երբոր երկրի թագաւորները կայնեցան և իշխանները մէյտեղ ժողվը վեցան Տէրոջը դէմ և անոր Օծեալին դէմ, ըրածնին միայն ան էր՝ ինչ որ Աստուածոյ ձեռքը և խօսքութը առաջուց սահմանեց ըլլալ : Գործ. դ. 24, 28 : Յ. մէնը

թը . քանզի ուրիշ բան չեն ըսեր, հասկանչ որ Ունիսէն և մարդարէները խօսեցան ան ըլլալու բանին վրայ, թէ Ք. թիստոս պիտի չարչարպել . և ինքը առաջին պիտի ըլլայ մեռելներէն յարութիւն առնող, և խօսելի ժողովրդոցը ու հեթանոններուն լոյս պիտի ցուցընէ : Գործ. իդ. 22, 23:

Կարգացող, հիմայ ամէն աս ըսկածներէն յայտնի չի որ չարչարպել անձն մը պիտի ըլլար Ունիսիան և ոչ թէ ուրիշ մէկը : Բայց կրհարցունենմ, ուսկի՞ց էր ան եր չարչարպենքներուն հարկաւորութիւնը : Կարծեմ պիտի պատասխանես թէ,

ա. Վնչնար էր որ Ք. թիստոս չի չարչարպել թէ որ սուրբ գիրքերը կատարվելու էնն : Եւ արդարեւ ասիկա խխտ ճշմարիտ է . Ք. թիստոս ինքը աս բանիս վրայով իր աշտ կերտներուն բառ . « Յ. մէն բան կատարվելու էնն որ Ունիսէին օրէնքին և մարդարէներուն ու սաղմոսին մէջը գրված է ինձի համար » : Գիտենք որ Ուուրբ Դիլքերը Աստուածային ներշնչութեամբը տրված են . անոնք Աստուածոյ խօսքն են՝ որ չի կրնար կոտրիլ . քանզի շուտով երկինքը ու երկիրը պիտի անցնին, քան թէ իր խօսքին մէկ զիքը ետ մնայ կատարվելէն : Եւ աս մասին վրայ ինչ կըսէնկոր Ուուրբ Գ. իրքերը . սուրբ մարդիկները Ուուրբ Հոգիէն շարժրված հոն առաջուց կըխօսինկոր Ք. թիստոսի չարչարներուն վրայ : Ասկայն ասկից բնակունաքար մէկ ուրիշ հարցում մը կելլայ : Ինչ չու աս բաները առաջուց զրուցան Ունիսիային վրայ : Յնտրակոյս ասոր պատասխան պիտի տաս թէ, բ. Վնոր համար որ Աստուած նախասահամանեց կամ առաջուց որոշեց որ աս բաները ըլլան : Եւ ասիկա ալ աղէկ է . ինչու որ մինք կարծելու չենք թէ Տէր Յիսուսի պտտահած զիպուածներուն մէկը ընտ պատահաման եղած ըլլայ : Չէ . բոլոր ան դիպուածները, մինչեւ անզամ ամենափոքը մէկ բանը՝ ի յաւիտենից Աստուածոյ մտացը մէջ կարգադրեալ էր, և հետեւավէս երբոր երկրի թագաւորները կայնեցան և իշխանները մէյտեղ ժողվը վեցան Տէրոջը դէմ և անոր Օծեալին դէմ, ըրածնին միայն ան էր՝ ինչ որ Աստուածոյ ձեռքը և խօսքութը առաջուց սահմանեց ըլլալ : Գործ. դ. 24, 28 : Յ. մէնը

եղաւ Եկհօվային յաւիտենական խորհուրդն պէս որ ինքը՝ ի յաւիտենից խորհեցաւ։ Սակայն տակաւին աս հարցմունքը կրթմայթէ, Վմէհօրհնեալ շատուածու որ ինքիրմէն բարի կամեցող է, ինչը համար վճռեց որ իր սիլէլի Որդին անսանկ անզուրական չարչարանքներու տակ իյնայ որ մարգարէները դուշակեցին, և որ աւետարանիչները և առաքեալները Կոր կտակարանին մէջը պատմեցին։ Հո՞ս է ահա դժուարութիւնը ։ Բնչպէս պիտի լուծենք ասիկա։ Ի՞նչպէս մի, աս հետեւեալ կերպովը։

Ք. Կոր համար որ կորսրված և կործանած աշխարհի փրկութեանը ան ամենը հարկաւոր էր։ Հո՞ս մեր հարցումը պարտի վերջանալ։ ալ ասկէ անդին չենք կրնար տանիլ ան։ ալ պարապ է ուրիշ պատճառ վինորուել ասկից անդին։ Եկհօվանը բոլը յաւիտենականութենէ որոշեց որ մի լիօնաւոր մարդոց փրկութիւնովը իր անունը փաւաւորէ։ Խ. Ենչպէս։ Քրիստոնի մահովը։ ասիկա է ահա գաղափարը կամ կերպով ամեն կերպով իրեն կրվայլէր, ինչպէս որ առաքեալը Երբայցիներուն կըսէ թէ, «կըվայլէր իրեն» որուն համար որ ամեն բան և որով ամեն բան կըլլան, շատ որդիներ փառքի մէջ բերելու համար անոնց փրկութեան առաջնորդը չարչարանքով կատարեալ ընել։ Ե.Բ. ք. 10. Ես «շատ որդիները» կըկոչին «փրկութեան ժաւանանքներ»։ Ինքը՝ անոնց փրկութեան աւտանորդը, իրենց արժանաւոր պատիժը իր մարմնոյն վրայ քաշեց խաչին վրայ։ Մստուծոյ օրէնքը և արդարութիւնը կատարեալ բաւականացուց։ և ասանկ ինքը անոնց թողութիւնը և շնորհքով ընդունելի ըլլալը շահեցաւ։ «Ո՞եռաւ արդարը արդար չեղողներուն համար, որ մեզ Էստուծոյ մօտեցունէ»։ Ուրիշ կարելի ծամբայ մը չի կար որով Ես տուածային ողորմութիւնը տարածվէր յանցաւոր մարդոց վրայ, և ան ձամբան համաձայն ըլլար արդարութեան իրաւունքներուն, Մստուծոյ սրբութեանը և մաքրութեանը, Մստուծոյ կառավարութեանը, պատիւին, և իրեն բոլը կատարելութիւններուն։ Խ. ասիկա բացայաց կըցուցընէ մեզ Ո՞եսիա մին չարչարանքներուն հարկաւորութիւնը։

Ետևագետներն Ապունացոյ։

Ա. Հայութի մեծ տանը և մարդկային ցեղին բոլը ընտանեաց գործքերը ի՞նչ պէս իմաստութեամբ կարգադրված են Վատուածային նախատեսութիւնովը։ Կըսէ թէ Վաբայի աիկինը կամ թագուհին՝ երբոր տեսաւ Ողոմնին բոլը իմաստութիւնը, ու անոր շնչած տունը, և իր սեղանին կերակուրը, ու իր ծառաներուն աթոռները, և իր սպասաւորներուն կարգը, ու հանդերձները, ու մատուակողները, և անոր ողջակեղները որ Տէրոջը կրմաստուցանէր, ալ խելքը գլխէն գնաց։ Ք. Ծ. ա. 7. 7. 4, 5. Երդարեւէ վելի մեծ պատճառ կայ սքանչանալու և զարմանալու երբոր աշխարհի մեծ տանը մէջի կարգը և կառավարութիւնը տեսնանք։ Քանզի Ողոմնին իմաստութիւնը որով իր տունը կառավարեց, միայն մէկ կաթին էր աննախատեսութեանը՝ որով Վստուծ աշխարհս կըկաւավարէ։

Ապունչ։

Ա. Երանը ընութեան գիլբերն վրայ նայելու ըլլանք, ամեն կողմանէ հազարաւոր զարմանալի բաներու կրպատահինք։ Ծ. է որ աչքելնիս Ովկիանոսին վրայ ձգենք, թէպէտ և առջի բերանիր կարելի է խորհինք թէ անիկա անպիտան ջուրերու հաւաքում մըն է, բայց սակայն կըդտնանք որ անհամար օգուտներ և պատեհութիւններ կընծայէ անորոնք շատ հարկաւոր բաներ են մեզի։ Վստուծ անդնդախոր ջուրերուն մէջն է, և անսունդի իր զործքերը մեր հիացումը կարթընցուննն։ Ի՞նչպէս սքանչելի է արարածները իրարու կապող զութան։ անսանկ կամաց կամաց կըփոխի, որ միայն մէկ օղակը կենդանիները բուսականներուն հետք կըմիաւորէ։ Ի՞նալնինները կըհամարին թէ, սպունգը կենդանները բուսականներուն հետմիաւորդ օղակն է։ Ծ. էպէտ և սակայն իր ներքին բան։ անսանկ կամաց կըփոխի, որ միայն մէկ օղակը կենդանիները բուսականներուն հետք կըմիաւորէ։ Ի՞նալնինները կըհամարին թէ, սպունգը կենդանները բուսականներուն հետմիաւորդ օղակն է։ Ծ. էպէտ և իր հասարակելուոյթը բոյսի նման է, և սակայն իր ներքին կաղմութեամբը՝ ինչպէս նաև քիմիքական վերջուծութիւնով, կերեւայ թէ կենդանինին է։ Վալոնզը ծովին յատակը կապրի ուր անդ հաստատ կըփակչի ժայռերուն ու քա-

Ապունդ. անմիւր։ — Օլոկ. հուշու»

բերուն : Երեն մնունդը միայն ջուրէն կառնէ : Խըսոր ողջ է և թաց, գրեթէ թափանցիկ է . և քանի մը մասերուն վրայ կըգունը վին անհամար զեղին թափանցիկ բիծէր ու որնք լոկ աչքով կըտեսնըլին : Եսոնք իրենց հաւկեթներն են, որնք քանի մը ամիսին մէջ կըմեծնան տանձի ձեւ մը կըտանան ու մազով կըծածկըլին : Վտքը իրարու ետևէ կըփրթին կիյնան իրենց ճնողըին վրայէն, և մէկ երկու օր մը ջուրին հետը անդին ասդին կըպըտլախին, ու յարմար տեղ մը գրունալով ինքըդինքին ժայռի մը կամ քարի մը հաստատ կըփակցունեն . հոն կըմեծնան չափահամ կըլլան, ու կըակըսին իրենք ալ զաւակ և զարմ յառաջ բերէլ :

« Նոնշներուն տանէ իւ երարունէր :

**Ա**յս հայրեր ու մայրեր, դուք ջուրին ակինքովը կայներ էք . թեթև նշանով մը որ ձեր մատովը գետնին վրայ կընէք, կընաք ճամբայ մը շխտկել ան նորաբուխ առուին : Են նորածին առուն կինաք դուք վաղցունել կանաչագեղ դաշտերուն և մարգագետիններուն մէջէն, որնոր պարարտութիւն և գեղեցկութիւն կուտայ, կամ անանկ տեղ մը առաջնորդել անոր օր մնքենաներ դարձունելով օգոստակար ըլլայ մարդոց . և կամ թէ դուք կընաք անանկ ճամբայ մը բանալ ան առուին օր զարնելով և փրփրելով գահավէժ տեղէրէն անցնի ուրիշ կատղած բարձրահոս գետերուն հետը խառնըլու որ իրենց ճամբուն մէջը աւերմունքներ կընեն, և կամ թէ կընաք թող տալ տալ օր իր դանդաղ ճամբովը վաղէ հոտած լիճի մը մէջ երթայ, ու գարշելի զեռուներուն բընակարան ըլլայ, և իր թիւնաւոր գոլըշեք ներովը օդը ապականէ :

**Մ**անկութեան տանը և տանը մէջը կըլլան խիստ խորունկ և մնայուն տպաւութիւնները . ձեր զաւկըները կարելի է որ քանիբուն և հաւատարիմ վարժապետներ ունենան, բայց գործնական վարժութեան շատ համարները կան որոնք դպրատունին մէջը չեն սորվըլիր : Ձեր զաւկին միտքը պարապ չի դադարիր . ինքը համար մը կըսորվի ձեզմէն երբոր դուք անանկ չեք խորհիր : Ձեր խօսքերը իմաստութիւն կըհամարի ձեր զաւակը, ձեր ցուցմունքը փորձէ


անոր, ձեր կարծիքը՝ հաստատուն վարդապետութիւն է, և ձեր հրամանը՝ օրէնք մը : Ձեր զաւակը ամէն մէկ ձեր նայվածքէն և գործքէն դաս մը կըսորվիկոր . ձեր օրինակը զաւակնիդ կըվարժէկոր : Դուք միշտ անոր առջեւը բաց գիրք մըն էք, և ան միշտ կը սորվիկոր անկից : Օգուշ կեցիր զուն ու կաթողին հայր, զգուշ կեցիր խանդակաթ մայր, որ ան բաց գիրքին մէջը անանկ երես մը չի խօթէք որնոր ասկից եաքը բաղադրական աւրաք աւրելու : Օգուշ կեցիր որ աս շատ կարդացված գիրքին մէջը անանկ բան մը չի գտնըլի որնոր դուք չեք ուզել թէ ձեր զաւակը իր անմեղ կուրծքին շնորհաշուք տախտակին վրայ օրինակէ :

**Ե**ւը ջանկութեան մեծ գաղանիքը է բնաւթող չի տալ որ տղան անգործ մնայ : Ձեւ որ քու զաւկիդ կինաս սովորութիւն ընել տալ յարատեական և ուրախ սիրտ աշխատութեան մէջ իր ժամանակը անցունել, երջանկութեան և աղաստութեան միջնորդ ները դուն սոտացար անոնց համար :

Մայրական գլուխէն :

**Ա**րման ես պղտի տղեկ մըն էի, կըսէ բարի մարդ մը, իմ մայրս սովորութիւն ըրած էր աղօթք ընելու ատէնը իս իր քութ ծունկի վրայ բերէլ, ու ձեռքերը զլխուավրայ զնել : Ես անոր արժէքը գիտնալու համար բաւական չի մեցած մեռաւ ինքը, և ես ինքիր գլխուս մնայի ինքըդնքիս առաջնորդ ըլլալու : Ուրիշներուն պէս չար կերպերու ետևէ եղայ, բայց շատ անդամ կըզգայի որ գլխուս վրայ կակուղ ձեռք մը կայ և զիս կըխափանէ կամ ետ կըբերէկոր իմ չար ճամբաններէ :

**Ե**րիտասարդութեանս ատէնը օտար երկիրներու մէջ ճամբորդութիւն ըրի, և շատ փորձութիւններու մէջ ինկայ : Բայց երբոք կըզգանեէի աննց, նոյն ձեռքը աշա իմ զլխուս վրայ էր, ու ես կըփրկըվէի : Ինձի կըթըւէր որ անոր ճանրութիւնը կըզգամկոր ինչպէս որ երջանիկ օրերու մէջ կըզգայի . երբեմն ալ իմ սրտիս մէջը ճայն մը կուգար անոր հետ՝ որուն հարկ էր հնաղանդիլ . ճայն մը որ կըսէր, « Ա՞հ . աս չարութիւնը մի գործէր, որդեակ, և քու լուսուծոյդ դէմը մի մի մեղանչել » :



ԱՐ. 9.

**Ա**Ր. 9. ԱՅԻ պատիկուց հաղեւ թէ վնաս կուտան ուրիշ կենդանիներու . բայց մեծերը անդամ մը արունին համը առնելին ետքը , շատ վնաս կրհասցունեն անոնց . և թէ որ իրենց կեանքը չի վերջանայ՝ սոսկաւ չի կոտորած կրնեն կենդանիներուն իրենց բնակած տեղինքը : Արջը նուե արմատներով սլուզով ու զանազան ծառերու տերևներով ալ կրկերակրի : Մորենիի տեսակ պտուղները շատ կրսիրէ , ու աշնան ամեններուն մեջը որ անտնք կրհամնին անյափարար կրյափիշտակէ ուր որ գտնայ նէ : Հասուն ցորեն ալ կուտէ . ու արտերուն շատ վնաս կուտայ ցորենի ժամանակ . ինչ ու որ իր ետևի ոտքերուն վրայ նատերով ցորենին արախն մեջ , առջելի ոտքերովը մեծ կապոյի մը չափ իր գերկը կրժողվէ ու անոնց գլուխները կրակրսի ուտել : Վասնամէ ՚ի զատ մեղք ալ կուտէ , և շատ անգամ գեղացիներուն փեթակները կառնէ կրտանի :

**Ա**րջը ամառը միշտ վատած կրլսոյ , բայց աշումին երբոր մօրենիները կրհամնին , առատ կերակուր դժնալով՝ շատ կրգիրնայ : Հոկտեմբերի վերջերը ալ կրդադրի կերակուրեն . ու անկից ետքը բան մը չուտեր մինչև գարունը : Իշ աղիքները ու ստամոքսը բոլորովին կրդատարկանն ու կծկնելով կրզափինայ անոնց ձեւը . և վարի կողմը կարծը նիւթ մը կրզայանայ՝ որ կրքազկանայ ծառերուն տերևներէն և ուրիշ կերած բաներէն , որնայ ամենը արջին ստամոքսին մեջը բոլոր ձմեռը կերակուրի տեղ կրրունէ : Սոյեմբերին սկիզբին կամ մեջն

եր բոյնը կրմոնայ՝ որ առաջուց պատրաստել էր , ու թէ որ հանգստութեանը արդեւ մը ըլլայ , բոլոր ձմեռը թմբած հնկանցունէ : Եւ թէպէտ բոլոր աս մի ջոյին ամենենին մուռնդ մը ըընդունիր , բայց զեւիր առջի որպիսութեանը մեջ կրմնայ բնաւ չի վատուժնար . և խիստ փորձառու որ սորբները իս հաւտացուցին՝ որ եթէ բոյնին մեջը հանդիտան ժամանակը անցուցած ըլլայ՝ ամենենին զգալի տարբեկութիւն մը չի տեսներ իր որպիսութեանը մեջ , հապանոյն է՝ թէ որ բանը լած բլար ձմեռվան սկիզբին կամ գարունի մեջ բոյնին ելլալին ետքը :

Երբոր գարունը կրմոտենայ՝ արջը իր թմբութեանին կըսկըսի արթըննալ , ու Վալերիի մեջերը բոյնին կելլայ . թէպէտ ասիւ կա բնակած երկրին չերմութեանը ու ցըրտութեան աստիճանին կապված է : Վս մի ջոյին ան կարծը նիւթը կրհալի , ու ստամոքսը նորէն կըսկըսի իր առջի գործը կատարել . ալ կելլայ կըպլատը անտառներուն մեջ կերակուր վնասընելու : Վոջի բերանը միջուններով և ուրիշ զիւրամարս կերակուրներով կըբաւականանայ . բայց երբոր ստամոքսը իր բնական զօրութիւնը ստանոյ , անտառնը գլեթե՝ բոլոր իրեն սլատահած բաները կրյափիշտակէ :

**Վ**ն պատմութիւնը՝ թէ արջը իր ոտքերը լելով մնունդ կառնէ կամ կըկեցանայ , կարծեմ թէ շատ ժամանակէ՝ ՚ի վեր հերքը վաճած է . ռւստի ալ հարկաւոր չէ անոր վրայ վիճարանութիւնն ընել : Բայց այսու ամենայինիւ չեմ զարմանար թէ ինչպէս անպատմութիւնը ելեր է , քանի որ ետևէ ին

կայ իմնալու ընտանի արջերուն ընութիւնը, որոնք ես հիմայ կըպահէմ: Այս կենա դանիները միշտ իրենց ոտքերը ու ձանկերը կըծծէին կամ կըծամէին: ու առ գործը շատ անգամ քամի մը ժամ կըքշէլ՝ մէկ մըս մուալու ձայնով մը, որ ինը լ մը հեռուեն կըլըսվէր: Ասկից կըհետեւէր որ իրենց ոտքերը շատ անգամ թուքով կամ թէ փրփուրով կըծածկըլէր: որ տղէաները զիւրակ կըխարթին կաթ կարծելով անիկա՞ ինչպէս շատէրը կաթէրեն թէ արջը իր մատներուն ծայրէն կաթ կըծծէ: Կերուկուրի պակասութիւնը չէր որ պատճառեց իմ առջերուս ասանկ շարունակ լցէ լ իրենց ոտքերը. ընդհակառակ նկատեցի որ միշտ կերակուրէն ետքը կընէին աս բանը. ուստի ապառնի բնազնիներուն կրնայ լուծել առ գաղտնիքը: Բայց ես մէկ կողմանէ կըհաւատում որ արջը իր ոտքին տակի կաշին ձմեռը կը փոխէ. և թէ որ իրաւ է թէ արջը բոյնին մէջ կըլու է իր ոտքին տակը, ուրիշն հաւատական է որ բեռութեան գործը զիւրացունելու համար կընէ ասիկա:

Եղ արջը բոյնին մէջը կըծնանի Յունակարի վերջերուն կամ Փետրվարի սկիզբին. մէկէն մինչև ըօրս ձագ կըքերէ, ու ձագերը ծնած ժամանակին խիստ պատիկ են. բայց կատարեալ նմանութիւն ունին իրենց մօրը ամէն մասունքներով, և չէ թէ անձեռունուի մը նման են՝ մինչև որ մայրերնին լզելով ձեի խօթէ, ինչպէս որ հինքը սընալմամբ կարծեր են: Երբեմն կըլըսյ որ նոյն տարին երկրորդ անգամ կըծնի աշունի մէջ՝ ու անկէ ետև ալ չէ ծնանիր մինչև իրեք տարի: Երկու ծնունդն ալ իր հետը բոյնը կըմոնան ձմեռը, ու գարունին մօրերնուն հետ կըպատընին, մինչև որ ինչքնքնին կառավարելու բաւական գորութիւն ստանան. անկից ետքը մայրերնին կըծրէ զերենք:

Արջը շատ շուտով և աղէկ լողալ գիտէ, ու տաք եղանակին շատ անգամ ջուրը կըմոնէ. ծառերուն և ժայռերուն վրայ կըլալու աղէկ վարպետ է, ու վար իջած ժամանակը ետեռուն ետեռուն կիջնայ: Եզրը շատ ոտք է, նմանապէս տկանջը ու քիթը լսելու ու հոտ տունելու համար շատ աղէկ

է. ետեւի ոտքերուն վրայ դիւրութեամբ կըքալէ, ու ան զիրքովը ծանր բեռ կընայ տանիլ. մինչև քան տարու ըլլան է կըմեծնայ, ու մինչև յիսուն տարի կապրի: Շը վէտի արջերը շատ մեծ կըլան. անոնցմէ մէկը ես մեռցուցի՝ որ հարուր վաթսուն իւրեք օխայ կիշառեց. բայց պարնին մէկը կըսէ թէ նոքը մէկ մեծ արջ մը մեռցուցիք է, որ տասը մարդ հազիւ կրցեր են վերցունել քիչ մը տեղ տանիլ:

Եղ արջը ձագ ունեցած տանիը շատ կատարի է. թէ որ վտանգաւոր դիպուած մը պատահի իր ձագերը ծառերուն վրայ կըհանէ. ասիկա անանկ բունութեամբ կընէ որ ձագերուն ձայնը շատ հեռուեն կըլըսվի. անկից ետքը ինքը քիչ մը հեռուն կերթայ կըսպասէ: Այս բանս մէկ սույգ նշան մըն է թէ ինքը ձագերը պաշտպանելու շատ ջանք ունի. և իրաւ խիստ վտանգաւոր բան է ձագերը զարնել, թէ որ առաջ անոնց մայրը չի զարնես. ինչու որ ասանկ զիաւածի մը տանին սաստիկ կատղելով վրագ կուգայ, ու խալըսիլը գրեթէ անչնար է:



Տալէ քարիխայի մէջ գեղացիին մէկը օր մը անտառին մէջ պատի արջի մը պատահեցաւ. արջը փախաւ ծառը ելաւ, ու մարդը հրացանը շխտկեց զարկաւ վար ձեց անիկա. բայց իր ըրած քաջութիւնը շատ քիչ է, ինչու որ ձագին ձայնէն մայրը շուտով հասաւ անիկա խալըսիլու: Հիմայ մարդը հրացանը պարպած ըլլալով, ու ան բոպէին ձեռքը բան մը չունենալով ինքը զինքը պաշտպանելու, շուտով յաղթըլից ցաւ արջէն, ու ըօրս դին կտոր կտոր եղաւ կերած ծեծէն: Ինչուշա իր կեանքը պիտի կըրսընցունէր՝ թէ որ չի կընար վերջապէս

արջը վերաւորել երկան դանակով մը որ  
անտեղի գեղացիք սովորութիւն ունին մէջ  
քերնին կրելու : Երջը զբալով դանակին  
յաւը ձգեց մարդը՝ ու ձագը որ տեսաւ  
զետին վրայ փուլած, որ հիմայ աղէկ մը  
մեռէր էր, բերանը առաւ ու սկըսեց  
փախչել, մեծ ուրախութիւն տալով իր

թշնամիին :

Լուսաւոր:

ՈՒՄՆԹՎԱԿԵ տրամագիծը է 89,000  
մղն, և իր տարեկան շրջանը անգամ  
մը կըկատարէ մեր 11 տարիի չափ ժամա-  
նակին մէջը, 490,000,000 մղն արեգակէն  
հեռու ըլլալով : Երեգակնային գրութեան  
մէջ ամէնէն մեծ մոլորակը տո է, 1400 ան-  
գամ մեր երկիրէն մեծ ըլլալով : Իր օրա-  
կան շրջանը 9 ժամին և 55 րոպէին մէջ կը-  
կատարի . մէկ ժամին մէջը իր հասարակա-  
ծին մակերեսոյթը 28,000 մղն շարժում ու-  
նի : Կո շարժումը քսան անգամի չափ էլե-  
լի արագ է մեր երկիրէն հասարակածին վը-  
րայի շարժումն :

Վրուսեակէն եռքը ամէնէն էլելի փայ-  
լուն մոլորակը լուսնթագն է, թէպէտ և ա-  
րեգակին լոյսը և ջելմութիւնը 25 անգամ  
մեր երկիրէն պակաս է իր վրան :

Վս մոլորակը ըոլը ուրիշ մոլորակներէն  
կըտարբերի իր երևեցթովը . ինչու որ իր  
սկատառակին վրայէն մէկ կողմէն մէկալ  
կողմը կամարներ կամ գոտիներ կանցնին,  
որոնք թէ թրւով և թէ երեսոյթով փոփո-  
խական են : Երբէմն ասոնցմէ եօթը կամ  
ութը հատ կըտեսնըլին որոնց մէկ քանին  
իր մակերեսոյթին մէկ կողմէն մինչև մէկալը  
կանցնին . և ուրիշները կոտրած կէրեան :

Վստեղաբաշխները զանազան կարծիք  
ունեցան աս երեսոյթներուն վրայ : Ումանք  
կարծեցին թէ ան գոտիները ամպէր են,  
կամ մոլորակին մթնոլորտին մէջը բաց  
տեղլանքը . և ուրիշները կոտրեցին թէ  
անոնք նշան են ան մեծ բնական փոփոխու-  
թիւններուն կամ շրջաններուն որ միշտ ան  
մոլորակին մակերեսոյթը կըփոխիրին :  
Ինչեցէ խիստ հաւանական է որ աս ե-  
րեսոյթները անանկ պատճառներէ յառաջ  
էկած ըլլան՝ որոնց վրայ մենք գուցէ բնաւ

կատարեալ տեղեկութիւն չե պիտի ունե-  
նանք աս ներկայ վեճակիս մէջ :

Լուսնթագը չոքա արբանեակ կամ լու-  
սիններ ունի, որոնց երկուքը երբեմն լոկ  
աչքով կըտեսնըլին : Կո արբանեակները  
անոր բոլորութիւնը կըսլութունն, և իր տա-  
րեկան ընթացքին մէջը անոր ծառայու-  
թիւն կընեն, ինչպէս որ լուսինը կընէ մեր  
երկրին : Իրենց շրջանը տարբեր ժամա-  
նակներու մէջ կըկատարեն . ամէնէն կարծ  
շրջանը երկու օրէն պակաս կըտեէ, և ա-  
մէնէն երկանը տամներէօթը օրի չափ :

Վս արբանեակները շատ անդամ իրենց  
գլխաւորին լուսնթագին շուրբին մէջը կիս-  
նան, և հետեւապէս կըխաւարիին : Լուսն-  
թագին արբանեակներուն խաւարումները  
մեծ զգուշութիւնով զննեցին աստեղա-  
բաշխները, ինչու որ անոնցմով տեղերուն-  
սայդ երկայնութիւնը և լոյսին արագըն-  
թացութիւնը կըցան իմանալ : Կո տեղս չե-  
կինար բացատրըլի կամ իմացվել թէ, աս-  
խաւարումներովը ինչպէս կընայ գտննըլի  
երկայնութիւնը . բայց զիւրաւ կընայ ի-  
մացվել թէ ինչպէս անոնք լոյսին երագըն-  
թաց թիւնը ստուգէլու մէջոցներ եղան և  
ինչպէս աս արբանեակներուն մէկին խա-  
ւարումը հաշեւով տասնըհինգ րոպէի չափ-  
աւած կըլլայ երբոր երկիրը իր շրջանին  
ան մասին վրայ ըլլայ՝ որ խիստ մօտ է լու-  
սինթագին, քան երբոր իր շրջանին լու-  
սինթագէն խիստ հեռու եղած մասին վրայ  
ըլլայ նէ : Վսկից կըտեսնըլի որ լոյսը տաս-  
նըհինդ րոպէին մէջը կանցնիկոր երկրիս  
շրջանակէն . և որովհետեւ արեգակը տա-  
շրջանին զբիթէ մէջ տեղն է, եօթը լոտպէ-  
էն քիչ մը էվէլ պէտք է որ լոյսը արեկն  
մեզի համնի : Ուրեմն լոյսը 95,000,000 մղն-  
տեղը որ է մեր հեռաւորութիւնը արեգա-  
կէն, 7 րոպէին մէջ կանցնիկոր . որ լուն-  
թէ մէկ վայրկեանին մէջը 200,000 մղն տեղ-  
կերթակոր :

Կերպ-Եկեղ պատճառ հարստութեան :

Վեր քաշած նեղութիւններուն իւրաքանչիւր  
քեռը կըթըւի թէ վիզերնուս կախված քարի մը  
կընմանի . սակայն ծշմարիտը խորհելով անոնք  
շատ անգամ մարզքիտի որսորդութիւն ընող  
ներքնալուղակներուն ոտքին տակը գործածած  
քարին նման են, որ կըկարողացունէ անոնք իրենց  
ցանկալի բրարիոնին համնիլ, որ ետքը հարատա-  
թիւնով վեր ելլան :

Մասպաշտութեան:

**Վ**իրիկի, ծովեղերքները բնակող տղետ ժողովրդոցը ունեցած մոլորութիւններուն մէկ խիստ տարօրինակը ան մնապաշտական պատիւն է, որ կէտ ծովերը կրնակյեն: Պօննի ըստած տեղը շատ կըզոնըլին կէտեր. բնակիչները անսնկ պատիւ կուտան անսնց, որ բորբովն ընտանի եղած են, և որպէս թէ մարդիկ իրենց կերակուրի համար ծնած ըլլարով կըափշտակեն կուտեն անսնք: Տեղացիները Ճ՛-Ճ՛ կրկոչեն անսնք, և կըհաւատուն թէ կէտը ով որ մեռցունէնէ, ան, ան մեռնող անձը հանգերձեալ աշխարհին մէջ Ճը երջանիկ կըլլայ. և ընդհակառակը ով որ մէկ կէտ մը մեռցունելու ըլլայ հն պատիժ պիտի քաշէ: Տարին իրեք կամ չորս անգամ տօնախմբութիւն կընեն, որ առեն իրենց նաւակները գետին մէջ տեղը կըհաննեն, և առ յափշտակող շատառածներուն ինդուտածքներ ընելով նաւերէն այցեր հաւեր և ուրիշ բաներ կընետեն, մինչև որ մօտերը գտնըլած կէտերուն բոլորն ալ կըշտան ոյ:

**Տ**արին անգամ մը ինը կամ տասը տարու տղայ մը մեծ արարողութիւններով մաստակ կընեն կէտերուն. տղան ողջ ողջ ցիցի մը վրայ կըկապէն, և տեղատութեան ատենը ծովն մէջը կըտնկեն ցիցը մինչև որ մակընթացութեան առեն ջուրերը բարձրինալով տղան կըծածկէն, և կէտերը կուգան կառնեն ան խեղջը:

Կէտերը առ կերասլու կերասկըլելով և մարդոցմէ պատիւ ընդունելով այնչափ համարձակ և անվախ են, որ երբեմն ջուրէն գուրս ցաթէրէն նաւին մէջը գործողները կըյափշտակեն:

**Վ**ս նոյն պատիւը կընայեն նաև կուտան ըսլած կէնդանի մը որ մողէններուն մէկ գարշելի տեսակն է. և անհիկա տեսնալը իւրենց մեծ պատիւ կըհամարին:

Տունի և շատառածունչն ըստի Քէրը:

**Վ**իրիկ տանը կարասիքներուն մէկ սրբաւ բազոն կտորն է. որչափ որ գործածվի, այնչափ պայծառ կըփայլի: Վսիկա ամէն տունի մէջ փառք մը և պաշտպանութիւն մը կըլլայ, ուր որ յարդութեամբ և համապազոր կըքնըլի: Վսիկա իր մէջը կէն-

դանի ջուրի ազգուր մը կըպարունակէ, որ միշտ լեցուն է և միշտ ղեղուն: Վսիկա զարանալի կերպով մը կարգըլած է տրբամութիւնը և տարութիւնը փարատելու, նեղութեան գաւաթը անցունելու, ու դիւրութիւնն և յաջողութեան օրերը անանցանէլի և անշիջաննելի պայծառութիւնով ոսկեճանան յօրինելու: Վսիկա մահը իր խայթոցէն կըմերկացունէ, և յաւիսենական կեանքին ու փառքին դուռը կըբանայ:

### ՆՈՐԾՈՒԹԻՒՆ

Ածաերս խիստ սաստիկ կարկուտի փօմորիկ մը պատահեցաւ Գրանսասի շատ կաղմերը: Վասնի մը տեղանք մինչև 24 ժամ չի հալցաւ կարկուտը: Հատ մեծ վնաս եղաւ ցորենի արտերուն:

Ուստիսցի հարուստ տիկին մը Խոսկվայի մօտեր կալուածքներուն մէջն 5518 գերի ազատութիւն շնորհեց, և անոնց բնակելու և գործելու երկիր արշաւ, որուն համար չափառոր վարձք մը պիտի վճարեն:

Վնդիայի Խոլանստիայի և Ակովոնդիայի միացեալ սէրութեան բովանդակ սահմանը 1838ին 61,268,320 լիրէ սթէուլինի ապրանք մասւ գուրսէն, որ 1837ին մտած ապրանքէն 6,500,000 լիրէ սթէուլինի էվել էր: Վն նոյն տէրութեանը սահմանէն գուրս ելած ապրանքը թէ երկրին բերքը եղեր է և թէ արհեստին հնարած այլեւայլ կերպ բաները, 1737ին 72,547,047 լիրէ սթէուլինի էր. բայց 1838ին 92,450,231 լիրէ սթէուլինի ապրանք ելաւ, որ առջի տարբնեն գրեթէ 20,000,000 լիրէ սթէուլինի էվել էր: Վաս 1838ին 1490 հատ ալ նաև չինվեցաւ:

Շեղրապուռկի օրագրութիւնը կըդրէ թէ, մօտառնեներս քաղաքին մէջը կնիկ մը մեռաւ 115 տարու, և մինչև իր կեանքին վերջին բովէն խելքը գլուխն էր և իր աչքերը անանկ կատարեալ կըտեսնային որ առանց ակնոցի կար կըկարէր: Գրանսասի թուղթերուն մէկն ալ կըիշէկոր թէ Վկիլք քաղին մէջ բժիշկ մը կայ Վրբար անունով, որ հիմայ 100 տարուէ, և իր ամեն կարողութիւնները գեռ վրան են: Վա մարդը 22 զաւկի տէր եղաւ, որոնցմէ 17 հատը մանչ են, և ամենն ալ բժըշկութեան արհեստին մէջը մեծցուց:

Յունաստանի նաւահանգիստներէն Գրանսաս գացող վաճառականի նաւերը որոնք մաքուր ըլլարու թուղթ ունին, միայն 10 կամ 12 օր բառանին կընեն հիմայ. 12 օր Միջերկական ծովին վրայի նաւահանգիստներուն մէջ, 10 օր Վայնատեան Ովկիստոսին վրայ եղածներուն մէջ:

Արտաւային Մերիդայի մէջ Պուազիլայի հիմական թագաւորը 13 տարու տղայ մըն է: